

նաւ մը, և շատ մը Եպիմացիներ ալ արծաթազին բաներ են: Քանի մը Ամերիկայի որ ուրիշ անդամ ալ զնացեր են կրէնլանտ, պիտի ընկերեն այս նաւարկութեան իրը ծովասէրք. իսկ հրմուտ գիտնականներ պիտի քննեն բեւռային կողմանց բնական ամեն պայմանքը: Այս նաւորդները ճամբայ պիտի ելլեն առաջիկայ ապրիլի սկիզբը:

Մինչև հիմա բնեռայու նաւորդները զվասւորապէս ծովային գիտերու ըզբաղեր էին. իսկ հերմանիա նաւուն դիտնականներն, ինչպէս առաջ ըսինք, արևելեան կրէնլանտի վրայ նոր և հետաքրքրական քննութիւններ ըրին, և այլ և այլ նշանաւոր տեղեկութեանց հետ՝ նաև բնեռային կողմանց բուսոց հաւաքումն մ'ալ մէկտեղ բերին: Այս հաւաքման մէջ կան 89 տեսակ անօթաւոր (*vasculaire*) բոյսք, 74 տեսակ մամուռ (*mousse*), 52 տեսակ լիքէն, 17 տեսակ լոռ (*algue*), 18 տեսակ սունկ (*champignon*), ընդ ամէնն 242 տեսակ, որ շատ բան ըսել է այնպիսի ցուրտ երկրի մը համար, բնեռին ամենամօտ, և մեծաւ մասամբ ընդարձակ սառնարաններով ծածկուած:

Իսկ ՚ի կենդանեաց կը գտնուին՝ թէն եղջերուն և ճերմակնապատակը, որոնք բնիկ են ամբողջ սառուցեալ գոտոյն

տակ: Գերմանացի նաւորդները տեսեր են մշկահոտ եղինք երկայնամազ, յազիթ անդամ ու կարճահատակ, որ արդէն անդղիացի ու ամերիկացի նաւորդը ալ տեսած էին թևեռային Ամերիկոյ կը զեաց մէջ, կայ նաև Լէմմինկ կենդանին, որ բուսոց արմատներով կը սնանի. գիշակերացմէ կը գտնուին սպիտակի աքիս և աղուէս: Այս կողմերը կը բնակին շատ տեսակ սագ ու բաղ, նաև պաստակուն (lagopède) ըսուած գեղեցիկ թռչունը, ձեան սարեակն՝ որուն ու րախական երզը թեթե կը հնչէ այն տեղի գարնան ցրտութեանց ժամանակ. քարադրը (*pluvier*) ու ծովային եղտիւրիկը (*vanneau*) կը կենդանացունեն արոտները, ձիւնեղէն տաշտերը կամ ծովափանց խորչերը, մինչդեռ բազին ու բուն՝ օգուն բարձրէն կը լրտեսն զանմք: Ասսոնցմէ զատ կան նաև բաղմաթիւ ծովային թռչունք, որոնք ծովափանց վրայ աւելի առատ կերակուր կը գտնեն, քան թէ ցամաքային թըռչունները. Էյսէր, որոր (*poouette*), հողամաղ (*plongeon*), ծովային ծիծառն, և ուրիշ շատ տեսակներ որ մէկտեղ նոյն կիմային տակ կ'ապրին, ճերմակ արջուն, ծովու ձիուն և ծովու հորթուն հետ:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՃՄԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԾ ՀԱՄԲԱՆԵՐ

Հանրապետութիւն վաճառականութեան մեծ ճամբաները դարուց ընթացքին մէջ շատ անդամ փոխուեր են երկու կարգ պատճառաց համար: Ոմանք առաջ կու գան բնութեան գործէն, այսինքն այնպիսի իրողութիւններէ, որ մինչև կէտ մը անկախ են մարդկեղէն կամբէն: ումանք ալ բարյուական կարգի են, այսինքն իսկապէս կախումն ունին մարդուա գործելէն: Առաջնոց կը վե-

րաբերին աշխարհագրական գիւտերը, պատմական յեղաշրջութիւնք (cataclysm), ազգաց մեծամեծ տեղափոխութիւնքն. երկրորդներուն կը պատշաճին գիտութեանց և ճարտարարութեանց յառաջդիմութիւնները, հազորդակցութեան նորանոր միջոցները, աշխարհակալութիւնք, գնահատութիւնք (*tarif*), վաճառականական դրութիւնք:

Մեծ բնակած կիսագնտոյն աշխար-

հացոյց տախտակ մը աչքէ անցունելով՝ կը տեսնենք զիծ մը, զրիթէ անընդհատ, զիտերու, ներքին լճերու, սկըսեալ ջրուցերիէն մինչև գետաբերանքն գանդէսի: Այս գծին վրայ մարդկային յարատեւութիւնն յաջողեցաւ բանալու վաճառականական առաջին մեծ ճամբան: գէպ 'ի վեր ելլելով գանգեսէն կամ ինդուէն, որոնց աղբերակուներն իրարու շատ մօտաւոր են, կարելի էր իջնել չիմալայայ դիւրանցանելի կողերէն այն հսկայաձև պարուն միւս կողմը, ուր մէկէն ընդ առաջ կ'ելլէր Ռքսոս, արդեաց Ամուր-տէրեա գետը, որ այն ժամանակ կը թափուէր կասպիական ծով: կասպիականէն մինչև Սեաւ ծով երկու գետք, որոնք այսօր գրիթէ մոոցուած են, բայց բաւական էին հին վաճառականութեանց, մեծ դիւրութիւն կը մատուցանէին հաղորդակցութեանց: Կուրէն վեր ելլելով ու ֆասիէն վար իջնելով՝ կը մոոցուէր Եւքսինեան Պոնտոս: Ընդդիմակողմը դանուր կը բանար Արևմտից դուռը, և Պրոպոնտոսը (Մարմարա) ցոյց կու տար Յունաստանի և Հռոմայ ճանապարհը:

Ուրեմն ցամաքային վաճառականութիւնը ծնաւ յառաջ քան զծովային վաճառականութիւնը: Այն ճանապարհն, ինչպէս հնագոյն ուրիշ ամէն ճանապարհները, որոնց հետևեցան հանրագտային վաճառականութիւնը, անոնցմէ է՝ որ նուազ փոփոխութեանց ենթակայ եղեր են: Նինուէ, Եկբատան, Բաբելոն, Պալմիրա, մանաւանդ Բակարիա կը դիմէին բազմաթիւ կարաւաններ Ավրիեկէն, Եգիպտոսէն, և հեռաւոր Ասիայէն: Հասարակօրէն ամենէն յաճախեալ ճանապարհները կրօնական ուխտատեղիներ կը հանէին: Հնոց անուանի ուխտատեղիներն, որոնցմէ ոմանք անապատաց ովասիսներուն մէջ կանգնուած էին, միշտ կարաւանաց հանգիստ առնելու տեղուանք էին, ուր ապահովութիւն կը գտնէին, և անոնցմէ դուրս պէտք էին պաշտպանութիւն կիրէական անապատին Ամմոն Արամազգայ ովա-

սիսը նոյն ժամանակները ճանշցուած Ավրիեկց քան զամենն աւելի յաճախեալ ուխտատեղին էր. նոյնպիսի էր նաև Արքուում՝ իթովպիոյ մէջ, Մակորաբա (Մէքքէ) Արաբիոյ մէջ, Պալմիրա՝ Սիրիոյ մէջ, Պոլիբակտրա՝ արդի Պէնարէս սրբազն քաղաքը՝ Հնդկաստանի մէջ:

Այս ճանապարհաց անծայր երկայնութեանը, զանոնք կտրելու անցնելու համար պէտք եղած անհուն ժամանակը, հետևարար ծախուց ծանրութիւնը, կը հարկադրէին որ վաճառական նութիւնը բաւականանայ միայն ժանկադին առարկաներ տեղափոխելու: Ինչպէս որ ալ կը տեսնենք. այն ժամանակի պատմաբաններն ուրիշ վաճառք չեն յիշեր, բայց եթէ պատուական ակունք, փղոսկր, աղնիւ մետաղներ, սաթ, ծխանելիք. և ձեռագործաց մէջ կը յիշատակեն բեհեղներ, Հնդկաց և Չինաց մետաքսեղէններ, Դիպէդի բարակաման բրդեղէններ, և արուեստագործ առարկաներ, մանաւանդ փղոսկրէ, որոնց համար Հընդկաստան խել մը ժամանակ նշանաւոր եղաւ: իսկ առաջին կարենոր առարկաներն հազիւ թէ մերձաւոր ազգք իրարու հետ կը փոխանակէին: Երբ նոյն խել Հռոմայ մէջ կամ 'ի Յունաստան հացը կը պակսէր, և բնակիչները սովալլըլուկ կը մեռնէին, նաւերն անպակաս կը բերէին Տիւրոսի ծիրանիներ, մետաքսեայ գործածներ, պատուական ակունք և ծխանելիք, սրով քերթողք իրաւունք ունէին անիծելու այն անարգասարեր շահավաձառը:

Առաջին ծովային վաճառականութիւնը սկսան զարգանալ Երիթրէոյ և Եգէյ ափանցը վրայ, 'ի սկզբան ափնէ ափունք, ոչ որ կը համարձակէր միսիլ զէպ 'ի խորերը: Բայց Եկաւ հասաւ յանգնութեան ժամանակը, մեծամեծ եռակարգ ցոկանակ փոխանակեցին փոքրատար նաւուց, առադաստոք պարզուեցան, արուեստական նաւահանգ գիտք շնուեցան, փարուներ կանդնուեցան, և դրամն հնարաւեցաւ՝ զիւ-

բացունելու փոխանակութիւնները, համաց կամաց յարերական յանդրգեն ցեղն մեծամեծ ձեռնարկութեանց մը-
խեցաւ, և կարելի է թէ շըլանաւեց Ա-
փրիկոյ ափունքն. այս ստոյդ է թէ հա-
սաւ 'ի վերջինն թույէ, և հերակլեան
արձաններէն շատ անդին՝ գտաւ ատ-
լանդականին մէջ կորսուած կղզիներ,
որոնք աւանդութենէ աւանդութիւն
անցնելով՝ այլ և այլ նորատեսիլ ձև
գգեցան, և աշխարհազրաց նիւթ ե-
ղան վիճմանց և բանակուութեանց :

Հռոմէական պետութիւնն, որ Միջներ-
կրականին ափանցը վրայ բնակրող ժո-
ղովրդոց մէջ պարենից վաճառականու-
թեամբ ծրագրեր էր անտեսական մի-
տթիւն, կատարեց այս գործն, հաս-
տառելով Հնդկաստանի հետ ուղղակի
նաւարկութիւն, մէկ կողմէն Պարսկա-
յին ծոցը և Տիգրիս ու Եփրատն անց-
նելով, միւս կողմէն Կարմիր ծովը ու
Նեղոսը նաւարկելով։ Հռոմայեցիք հոս
ալ տպաւորեցին իրենց հանճարոյն կնի-
քը, միանդամայն ամէն լինամք տանելով
ծովայնոյն օժանդակ ցամաքային ճամ-
բուն, որ տրամանկիւնի ուղղութեամբ
կը կտրէր զմերակզգին Արարիոյ, Ալի-
լամէն մինչև ձերրա, ծովով երթալու
'ի Ալմիւս։ Բայց աւելի յաճախեալ նե-
ղոսի ճամբան էր, ուստի գէպ 'ի վեր
կ'ելլէին տարուէ տարի երկու հարիւր
նաւար մինչև կոպտաս։ կը բառնային
գինի, մետաղ, գէնք, հիւսուածք, հա-
գուստ, զորոնք եաթէն ցամաքով կը
տանէին բերինիկէ, անկէ ալ ուրիշ նա-
ւոց վրայ բարձած կը հասնէին մինչև
կոթիւնէ և Տարուպանա (Սէլլան)։ Ալյո
հետաւոր վաճառանցներէն ճամբայ
կ'ելլէր նոյն նաւախումբը բնանաւո-
րուած մարդարտունք, պատուական
ակունք, մետաքս, պղպղեղ, մսրմար,
գերի, կանացի հագուստք, զմուռն,
փղոսկր, ոսկեփոշի։ Միւս նաւախում-
բըն նեղոսի գետաբերանները կը սպա-
սէր ընդունելու այս թանգագին վա-
ճառքն, և անկէ կը սփուէր կադէս (Գա-
աբէչ), Մասիթիա (Մարսէյլ), Ռստիա,
Կորնթոս։

Մեծն կոստանդիանոս տեղափոխե-
լով հռոմէական կոյսերութեան կեղ-
րոնք, փոխեց նաև այն ճամբաներէն
շատերը։ իր նորակառոյց շահասուանը
գուցէ կ'ըլլար վաճառականական կե-
դրոն մը աւելի յարմար քան զիինն Հռոմէ
եթէ ժողովրդոց դադիմութիւնք, որոնք
մէկզմէկ մղելով, և ներքին պատերազ-
մներն որ իրարու դէմ կուտային ուղելով
մնայուն բնակութիւն հաստատել խռո-
ված ըլլային կամ ըստ ևս՝ չեղանէին
ամեն վաճառականութիւն։ Ալյո երկար
մրգէն ետև ամենայն ինչ փոխուած կը
տեսնուի. այլ և ոյլ աշխարհաց պայ-
մանքն, հարստութեան և քաղաքական
զօրութեան բաշխումն, ժողովրդոց ա-
խորժակը։ վաճառականական մեծա-
մեծ ճամբանները բազմալեցու ասպա-
տակներով պաշարուած էին, և փո-
խանակ վաճառուց հեղեղի մը, աւա-
զակաց հեղեղ մը կ'իջնէր Հռովմայ
վրայ։

Գանի մը դար դժուարին է աշխար-
հացոյց տախտակաց վրայ հետեւել վա-
ճառականութեան փոխուած ճամբա-
ներուն ընթացիցը, վասն զի ընդուստ
են, անորոշ և անստոյդ։ Բայց քանի մը
ժամանակ եաթը երբ բարբարոսութեան
խաւարը փարատեցաւ ու նոր ըստ ծա-
գեցաւ, կը տեսնենք որ կը բացուին
ծովուն ճամբանները, աղատ առաջի քա-
ջարարաց և արիացելոց։ Ավենէ ափունք
նաւարկութեան անձուկ ասպարիզէն և
անոնց սահմանափակ շրջապատէն կա-
մաց կամաց գուրս կ'ելլէ վաճառակա-
նութիւնը, և կը մղուի ծովուն խորերը,
կը կննդանայունէ ֆիւնիկելոց և կար-
քեկոնացւոց յիշատակները, կը գերա-
զանցէ զանոնք, և անդուլ յառաջազի-
մութեամբ վերջապէս կը տիւէ բոլոր
ովկէանու։

Ծամածուռ վաճառականութեան կը
փոխանակէ ուղղագիծ վաճառականու-
թիւնը, կողմնացոյցն օդնութեան կը
հասնի յանդգնացելոց։ Արդէն հնու-
թեան վերջին ժամանակները զարդա-
րանքի առարկայից վրայ աւելցեր էին
ալն ու ցորենը, հիմա ալ աւելցան

բուրդ, կաշի, վուշ, կանեփ, շինութեան փայտք, արշառք, գունաւորիչ փայտք, հաստ բրդեղնք բազմութեան համար, և խոշոր կտաւը կանանց համար՝ աւելի կը վինտուռին քան մետաքսեայ զիպակները, դորդերը, թանկադին բեհեղները. հասարակ իւղերը, ճարպ, հարաւակողմանց գինիները աւելի կը վինտուռին քան թէ անուշահոտ իւղերը, զանրազգային վաճառականութեան զարդացումը դիւրացընելու կ'օգնեն զբամազեղը և փոխատուսեղանաւորք. կը կանգնին ընկերութիւնքաճառակցութեան (en compagnie) և ապահովագրութիւնք, կը հաստատուին գրոծատունք (factories), կը զրկուին հիւպատոսք, կը վճռուին ուստիկանութեան խիստ օրէնք դաշիթելոց տեղափոխութեանն համար, և նախազգուշութիւնք տարափոխի հիւանդութեանց համար: Ծովային վաճառականութիւնը նախամեծար կը համարուի քան թէ ցամաքայինը, ուր պէտքն ու պիտոյքը, ընսպազցութիւնը, նախանձը՝ շատ մը սակ ու տուրք ստեղծերէին, զորոնք հարկ էր հատուցանել գրեթէ ամէն քայլափոխի: Բաց ասոնցէէ, հռոմէական գեղեցիկ ու հանգիստ ճամբաներէն շատերը գրեթէ անհետացերէ էին այն խախակութեան դարուց մէջ, և մնացածները կամ վերջէն շինուածները թէ և սակաւաթի՛ ամէն քաղաքէ մաքսուած էին, կամ ամէն բերդատէրէ ասպատակուած: Տօնավաճաներով, ազատ արուարձաններով, հարկերը վերցունելով՝ փորձ փորձուեցաւ սանձ գնելու այս շարեաց սակայն ՚ի վերայ այսր ամենայնի ծանրութիւնք և վասնզք աւելի շատ էին ցամաքի վրայ քան թէ ծովու ճամրով:

Փատմական ուրիշ երկու մեծ դէպք ձեռնտու եղան խախտելու հանրագոյին փոխանակութեանց մեծամեծ ճամբաները և փոխելու ազգաց վաճառականական սովորովքը սյն խաւարային ժամանակաց մէջ, այս է արարական աշխարհակալութիւնքն և Մո-

ղոլաց արշաւանքն: Արարական աշխարհակալութիւնքն հանրազգային փոխակութեանց մէջ մնուցին խոռվար տարր մը մինչև նոյն ժամանակին անծանօթ, կրօնական ատելութիւն: ՚ի սկզբան հեաեղող մարգարէին խոռվազովթեամբ ապրեցան քրիստոնեայ աշխարհին հետ: բայց յետոյ աճելով զօրութեամբ յարուցին դարական կոփու, որ վերջացաւ խաչակրօք, որոնք շատ ազգեցութիւն տուին վաճառականութեանց զարգացմանը արևելից ընդ արևմուտս:

Եսպէն վրայ հասան Մողոլները, որոնք իրքն թշնամի թրբաց և Արարացւոց, ՚ի սկզբան նպաստաւոր ընդունելութիւն գտան ՚ի քրիստոնէից: այնչափ որ բարեկամական յարաբերութիւնք կապուեցան: ՚ի չնորհս որոնց Մարգոյ-Բոլոյ վենետիկեցին կրցաւ պըտըիլ արեւելեան Ասիխ, ուր տեղուանք արդի ճանապարհորդ մը գեռ ևս չէ կրցած շրջիլ:

Այն ժամանակիներն չալէպ էր Ասիխ վաճառականութեանց կեղրոնը, և զենետիկեցիք հօն կը տիրէին վաճառականութեամբ: Այն տեղն իրենց վաճառքը կը փոխանակէին Հնդկաց և Զինաց վաճառուցն հետ: Հալէպէն ճամբայ մը կ'ելքը գէպ ՚ի հիւսիսային արեւելք մինչև ՚ի Տաւրիա և ՚ի Պարսկաստան: ուրիշ ճամբայ մըն ալ կը հասնէր մինչև կը զիւռում՝ ՚ի Բարձր Հայս: երրորդ ճամբայ մըն ալ կ'երթար ՚ի Տրավիզըն: շորրորդ մ'ալ ինչուան Պրուսա ՚ի Փոքըը Ասիխ: Միջներկրականին վրայ Հալէպ կը հազորդակցէր Սիւրիոյ բազմաթիւ և ծաղկեալ համբարանոցներուն հետ, գէպ ՚ի հարաւ՝ Արարիոյ հետ միջնորդութեամբ դամբակոսի, ուր կուգային կարաւանք երկու հազարէն երեք հազար բեռնաբարձ ուղուուց: դէպք ՚ի արևելք Հալէպ կը կապուէր Պաղտատու միջնորդութեամբ Հնդկաստանի հին ճամբան հետ: Բայց Հնդկաստան երթալու աւելի գեւրին ճամբան էր Պարսկային ծոցը, որուն ծայրը կու գային մինչև անգամ ջինք, և կարմիր

Ֆոֆս՝ ուր արդէն կը ծաղկէին արարական երկու մեծամեծ համբարանոցներն՝ Մէքքէ և Աղեքսանդրիխա:

Դէպ ՚ի արևմտութ այն ճամբան, որ ցամաքային ջրերէն օգուտ կը քաղէր՝ գանգեսէն երթալով մինչեւ Դանութ, քիչ մուղղութէնէն խոտորեցաւ: Խափանուեցաւ կասպիկականէն մինչեւ Եւքովինեան Պոնտոս երթալը ֆասիսի և կուրի վրային: Ընկառ հինն կողքիս, նաև պատճառաւ Աքսոսի գետամերանաց աւազով լեցուելուն, և իր ընթացքը փոխելուն, զոր ոմանկը պատերազմի կու տան: Զին երթալու ճամբան կը սկսի Սարային՝ Վոլկայի վրայ, յարեմուտ Աժտէրխանայ, և կը շարունակէ կասպիկականն ինչուան Ռւբալ գետը, ուստի դէպ ՚ի վեր կ եղէք քիչ մը, ետքը կարաւաններով կը համնի Օրխունճ, ուսկէ Յօրուան մէջ կ'երթայ կը գտնէ Ռդրար՝ Սիհունի վրայ: Ուրիշ 45 աւուրց մէջ ալ կ'երթայ Ալմալէք ՚ի թուրքաստան: և այս երկրորդ ճամբուն վրայ ջորի կը գործածուի: Բաւական էին այլ ևս 70 աւուրց համնելու ՚ի գամեքասու՝ Զինաց սահմանագիսուն վրայ, և 34 օր ալ անոնց մայրսոքաղաքը մըտնելու: այսպէս ութ ամսուան մէջ կը կատարուէր երթ և դարձը: Քանի մը օժանդակ ճամբաններ ալ կ'երթային Աժտէրխանէն մինչև Աղոփ, անցնելու համար ՚ի Դանութ, ՚ի Տներեր և ՚ի Կոստանդնուպոլիս, մինչդեռ միւս կողմանէ կը տանէին մինչեւ Հնդկաստան: Ներքին ճամբանները միայն Մողորդ դիտէին, որոնցմով մեծ շահ կը քաղէին: Բայց միջին գարն ՚ի մայրը մտաւ, մարդկային միտքը խզեց իր կապանքը, պարզեց թէերը, նոր կեանք զգեցաւ, սկսաւ երազել հեռաւոր աշխարհներ: Գանարենց արևմտագոյն հըրուանդանին վրայ երևակայութեան առնի պղնձէ ձիաւոր արձան մը տեսնուեցաւ հսկայաձև, որ մատովն անձնոթ աշխարհք մը կը ցուցընէր դէպ ՚ի արևմտութը: Ուստի կու գան մորգարիսք, մետաքս, համեմունք, և այն ազնիւ բերքերը խորհրդաւոր քաղա-

քականութեան մը: Որո՞նկը են այն երկիրներն ուր արևմտ այնչափ գորաւոր է որ կը խանձուտէ զմարդիկ, և կը բուսցընէ պղպեղն ու համեմունք:

Այն ժամանակն ուր ելաւ նորատես, սիլ խաչակրութիւն մը, և հետզետէ երկրագնտիս աշխարհացոյցը շինուեցաւ: Վասգոյ կամայ շրջապատելով զիլուխն բարեյուսոյ, կողմանոյ յայտնելով զԱմերիկա, չէին գիտեր թէ վաճառականութեան երկու մեծ յեղափոխիչներն են: Կ'ուզէին գոնենել ուկուց հանքը, գիտնալ թէ ուստի կու գային համեմունք, մէկ կողմանէ նոր աշխարհքը գտան, միւս կողմանէ Մելիխտայի մմերանոցները վաճառութ լցուած տեսան, զորս վենետիկ և Եգիպտոսի Սոլտանը հոն կը տանէին փոխանակելու ուրիշ վաճառուց հետ, որոնց Եւրոպա մեծապէս պէտք կը զգար, Դալիգուդտանուեցան կերպասունք լուգայի, ասուեղէնք Միլանու, գինիք կրեաէի, և ամենուն ձեռքը կը քաշէին Վենետիկ ծէկգին և ձեննովայի տուզադ: Մալագդա նորեկ բորդուգէշները ձեռք տուին հնեկ Արաբացւոց: Մըլուգդա կղզներէն ստացան համեմունքն առաջին ձեռքէ. Մագդայոյ արուեցաւ վերջին հարուածը ցամաքային ճանապարհորդութեանց, որ վենետիկեցւոց ու ձեննովացւոց միայն բաժինն էր:

Անկէ ետքը վաճառականական աշխարհին տիրապետութիւնն ուրիշներու ձեռքն անցաւ: սակայն վենետիկ, գոնէ վաճառականութեան մէջ, դիտցաւ Հռոմայեցւոց նման մեռնիլ: Նթէ թուրքերն որ առ ոչինչ կը համարէին ամեն վաճառականութիւն և որոնց միայն Վենետիկը ընդգիմացաւ, տիրած շլլային ցամաքային ճամբաններուն, գեռ ևս բոլորովին պարապ չէին ելլեր վենետիկեցւոց ջանքն յԱրևել ճարտար հիւատասուներ դրկելով, գիւրադին վաճառք հանելով և աւելի համառած ճամբաններ բանալով: կամայի գիտէն կէս գար ետքն ալ, Հիւրմիւզ և Սոդոգորա այնչափ ծաղկած համբարանոցներ էին վենետիկեցւոց, որ արժանի-

գատուեցան կործանելու, առ որ դատապարտեց զանոնք Լուսիտանացոց նախանձաբեկութիւնը :

Այսպէս Միջերկրականը, որ նախամեծար ճամբար սեպուած էր Արևելից բերքը մոցունելու յԵւրոպա, ոչ միայն կորսնցոց իրեն այս առաւելութիւնը, այլ նաև գժուարադնալի եղաւ ծովասպատակաց պատճառաւ, որով սեղական վաճառականութիւնն ալ ետք մընաց, ապահով շըլլայով քան ինչ որ էր հին ժամանակը ցամաքի վրայ :

Ճենովա աւելի շուտ ընկաւ. բայց ոչ այնչափ վար քան զվենեստիկ. դրիւքը վերին իտալիոյ բնական նաւահանգստն էր. և միջին Եւրոպայի շատ բերքերն Ալյուայք անցնելով կու դային անոր նաւահանգստսը կիշնէին :

Ասիոյ և Ամերիկոյ նորադիւտ ճամբաներէն՝ ի սկզբան միայն ծանրացին վաճառք անցան. մետաքս, համեմինկք, ծխանելիք, փուսկը, մարգարիտ, բուստ, որդան կարմիր, լեզակ, աղնիւ մետաքք, գերիք. բայց վերջէն ասոնց վրայ աւելցան ուրիշ դիւրագին վաճառք, որնոց օգտակարութիւնը աւելի հասարակաց է. զագայ, շաքար, խահուէ, ծխասիստ, գունաւորիչ փայտ. և ասոնց գործածութիւնն երթալով միշտ աճեցաւ. իսկ ետքէն սկսան գալ նաև հասարակ մետաղներ, ինչոքէս պղինձ, և այլն. և երկրի սովորական բերք, ինչպէս բրինձ, շինութեան փայտ. Խաղախած մորթի վաճառականութիւնն ալ սկսաւ ծաղկիլ, և պակասութեան ատրիներն ուր որ որ պէտք կար սկսան հետուներէն բերուիլ նաև ցորենելիքն է. Եւրոպայի մէջ յաջողութիւն գտան առարկայք առաջին կարեորութեան. բայց ՚ի բրդէ ու ցորենէ և աղէ, աւելցան՝ կտաւ, կսպածիթ, ծծումք, մոմ, կանեփ, երկաթ, ուտելի և բեռան կենդանիք, աղած ձկունք, գինի, օղի, համբածուխ, զենանարուեսաք ալ փնտուեցին աւելի ընդարձակ սպառումն. յախճապակիք, ճամկաւոր դիպակք, թաւիչք, բարակաման ըըլթեայք աւելի տուին. դիւրագին հաս-

տաթել բրդեայց, բամակելինաց և հասարակ խեցեղէն անօթից :

Ծովային վաճառականութեան մեծամեծ ճամբաները դիւրացան հաստատաչէն նաւերով, ապահով նաւահանգստներով, փարոսներով, նաւողդական աշխարհացոյց տախտակիներով. Սեղանաւորք եղան, ամէն տեսակ ընկերութիւնք կազմուեցան, նաւերն ու ապրանքներն ապահովագրուեցան. Հին ճամբաներն առաջնորդեցին աւելի մեծ ճամբարանոցներ երթալու. Պոգէր, Գաղղիոյ մէջ, ամէն տարի արեւմտից արգիւնքը կը փոխանակուին արևելից արգեանցն հետ. Նիժնի-Նովովիկորոտ, Ռուսակոյ մէջ, Եւրոպային վաճառքը կը փոխանակուին Ասիոյ վաճառուց հետ. ոչինչ նուազ մէծ տօնավաճառոք կ'ըլլան տարուէ տարի նաև Դրբուա. Գաղղիոյ մէջ, Սինիկալիա՝ իտալիոյ մէջ, Ֆրանքֆորդ-Մայնայ ու Լիբրիա՝ Գերմանիոյ մէջ և Մետինա. Սպանիոյ մէջ :

Բայց ընչափաղց և խորագէտ աշխարհավարութիւնն այս ճամբաներուա վլայ հետզհետէ աճեցուն ազդեցութիւն մը կը ներգործէ. Ամէն ազդ կ'ուզէ որ ինքն ըլլայ անոնց կապալառուն, միայն իր ապրանքը վաճառուին, և լոկ ինքը գնէ հեռաւոր երկիրներու վաճառքը, խարդախել վաճառականութեան կլիո. երազ մըն է, որուն համար զոհուցան հարիւրաւոր միջիններ և վաղեցին ճապաղիք արեան. Գաղղիականական դրութիւնն երկարատե և մարգածախ պատերազմներու կը տանի, ուստի կը ծնանի փշալից ծաղիկն պաշտպանողաւ կանութեան (protectionism): Զէր կը նար վաճառականութիւնն հետևել բընական ճամբաներուն, և ոչ աւելի դիւրին ու հանգիստ ճամբաներուն, այլ պէտք էր հետևել այն ճամբաներուն որ վճռեր էին շահագէտ անստեսաբանք, որոնք գժբաղդաբար յաջողեր էին պետութեանց սանձը ձեռք առնուլ:

Այսպէս պատրաստուեցաւ ժամանակն, տարօրինակ և անբանաւոր, բռնադպատ վաճառականութեանց : Ար-

քունի մեծագոյն ճամբան , որ է ծովը , գրեթէ գոցուեցաւ ամէն ազգաց առ Ն. վաճառականութիւնն ընկաւ աւելի պաշտպանողներուն քան թէ թշնամեացը ձեռքով : Ա.ն ատմենն եղաւ , որ վաճառականութիւնը զուրկ օրինաւոր ձեռնարկութենէ , սրբց հանճարն ապօրինաւորը գտնել . նոր ճամբաներ փնտուեց ծովու և ցամաքի վրայ , ուրիշ մարդիկ գործածեց : Ա.յսպէս պատրաստուեցաւ ապագային զարգացումը . վասն զի այն գիւտերն ու առ հարկի փնտուած հնարքներն արգասաւոր եղան բարեգք , նաև երբ սկսաւ այս հարկը դադրիւ :

Կէս դարէ ՚ի վեր՝ վաճառականութիւնը կերպարանափոխ եղաւ , և գրժուարին է գուշակել թէ ուր պիտի յանգի : Երկաթուղիք և հեռագիրը , ընկերակցութեան ոգւոյն զարգացումը , վաճառականութեան ազատութիւնը , գործառնութեանց ասպարիցին տարածութիւնը : Գործնէութեան ընդհանուր աճումն , հաւասար և աւելի զօրութիւն ունեցան քան աշխարհագրական ամեն մեծ գիւտերը :

Բանաստեղծները կ'առասպելաբանէին թէ հսկաները կամ ջիտանեանք աստուածոց գէմ պատերազմելու համար ՌՍՍԱ լեռը Պելիսն լերան վրայ , և Ռումնպոս լեռն ալ ՌՍՍԱյին վրայ շալկեցին գլին . ուստի վիրդիլոս կ'երգէր

Որ եղին երեցը գումա կանգնել զիսսա՞ի Պելիսն Եւ. ՌՍՍԱ զանտառախիւնը թաւալել զիմբոս :

ՄԵԱԿԱԿԱՎ

Բանաստեղծից երազած Ծիտանեանք գերի են արդի քաղաքականութեան : Կրակէ շոնչ աւնին և պողպատէ թեսեր . ցամաքներ կը պատուն , լիսներ կը ծակեն , ահաւոր ծովեր կ'անցնին առանց հովու և առանց առգաստի , և գեռ ևս աղայ ենք : Մինչև հիմա կ'ապրին որոնք կը յիշեն որ Նաբուլոն , այն մեծ հանճարը : Ջիմար կը կոչէր զիհւլդոն՝ շողենաւ հնարոյլ . շատերը չեն մոռցած թէ ինչ ընդդիմութիւն ու հալածանք կրեցին՝ ի սկզբ-

բան երկաթուղիք . ուրիշ շատերն ալ թէ և հիմա չեն համարձակիր բաւլու , սաստիկ ծաղր կ'ընէին երբ կը լսէին թէ կարելի է խօսակցիլ հակոսնեայց հետ , իր թէ երկրիս տրամագիծն արդելք մը ըլլար : Ա.յօր ինն աւուրց մէջ Ալուան . գականին մէկէն միւս ափունքը կը հասնուի , չորս օրուան մէջ կ . Պօլսէն թեդր պուրկ կ'երթըցուի , հինգ վայրկենից մէջ Ալստրապիոյ նրալուրքը կը գիտուի : Հին զարմանկն ու ոչ ժամանակ կ'ունենայ տեղի տալու նորին : Հրաշալեաց շարայրառութիւն մըն է որ կը պարզուի զիմացնիս . երկու ծով միացան , քիչ ժամանակէն . ալ երկու ովկէանոս ուղղակի պիտի միանան . Մոն-Ալնին ծակուեցաւ , քիչ ժամանակէն Ս . Կոդգարտոսն ալ պիտի ծակուի . մի և նոյն ժամանակ կը պատրաստուինք անցնելու Մանիգան ընդ լցամաք , իրը հին իսրայելացիք ընդ երիտրեան ծով : Հաւատք , նոյնպէս հաւատք յաստուածապարզե գիտութիւնս , փոխեն զլերինս :

Նարուէնի հանճարն ու զիտութիւնը բացեր էին Սեմրլոնի և Մոն-Ալնիի վրայ վաճառականութեան հանգիստ ճամբայ ընդ մէջ Գալլիոյ և իտալիոյ . ետքը կու գան Սկելլիոյ . Արկիւկէն . Ս . Բեռնարդինս , Ս . Կոդգարտոսն լեռանց ճամբաները . երկրորդական շրջաններուն վրայ ալ զիւրագնալի ճամբաներ բացուեցան . Ապենինեանց . կարպաթեանց , Ժիւրայի : Գետագնաց ճամբաներն ալ բարւուրեցան . Գալլիոյ հարաւակողմն , կոթիւա՝ ՚ի Շուետո . Մէնչըսդըր . յինգիփա : Մեծագումար դրակը ծախուեցան նաւահանգիստնեանց բուռու , փառաներու , և այն ամէն բարենորութեանց որ կը պահանջէր աճեցական նաւարկութիւնը :

Եւրոպական վաճառականութեանց գործառնութեան ասպարէզը չափէ գուրս ընդարձակեցաւ : Սեաւ ծովն որ թուրբեր նախ փակեցին , ետքը բային միայն Ռուսիի , վերջէն մատչելի եղաւ սմէն զրոշոց : Վաճառական ժողովրդոց կարգը մտաւ նաև ամերիկեան դաշնակցութիւնն , որ երբ յամին 1816

նուահանգիստները բացուեցան՝ առաջին անգամ բերաւ յԵւրոպա 52 $\frac{1}{2}$ միլիոն տղարի վաճառքը։ Կերպունական և հարաւային կմերիկոյ երկիրներն ալ, որոնք յառաջ քան իրենց յեղափոխութիւնն ու անկախութեան պատերազմունքը, միայն մայր Հայրեննեաց գաւառներուն հետ վաճառականութիւն կ'ընէին, հետզհետէ բացին իրենց նաւահանգիստներն օտար ազգաց աղջիւ։

Բայց վաճառականութեան մեծ յեղափոխութիւնն սկսաւ, երբ շողին թէց ցամաքի և թէ ծովու ճամբաներուն վրայ ելաւ, Յամին 1830 ընդ տմէնն 800 քիլոմէդր երկաթուղի միայն կար: Տասը տարի նորը 8600 քիլոմէդր կային, 1850 թուին՝ 38000 քիլոմէդր, 1856 թուին՝ նաև լուսի մետաղն կրկնապատճելը, ետքն աճելով 15 մինչև 19 հազար քիլոմէդր իւրաքանչիւր տարի, 1860 թուին՝ 107000 քիլոմէդր կային, 1870 թուին՝ 222000 քիլոմէդր, 1874 թուին՝ 270000 քիլոմէդր, և վերջապէս 1875 թուին՝ 283072 քիլոմէդր: Ասոնցմէ Ասիա ունի 11430 քիլոմէդր, Աֆրիկէ՝ 2345 քիլոմէդր, Ռվիֆանիա՝ 2613 քիլոմէդր, Երոպա՝ 436298 քիլոմէդր և Ամերիկա՝ 130685 քիլոմէդր: Եւրոպայի մէջ Մեծն Բրիտանիա ունի 26478 քիլոմէդր, Գերմանիա՝ 25772 քիլոմէդր, Գաղպիկա՝ 20774 քիլոմէդր, Ռուսիա 17933 քիլոմէդր, Աւստրիա-Հունգարիա՝ 16238 քիլոմէդր, Իտալիա՝ 7872 քիլոմէդր, և Թուքիա՝ 1356 քիլոմէդր: Ամերիկայ մէջ միայն Միացեալ-Նահանդը՝ 4 16874 քիլոմէդր երկաթուղի ունին:

Ծովայ զիրայ ընդհատաքայլ առաջ գաստառաց փոխանակեցին երադըն-թաց շոգենաւագ . և այն ճամբաններն անհնարին , կամ դժուարին կը կարծուէին երկարութեանց կամ փոթոր կաց և կամ անշարժ օդոց պատճառաւ , դիւրին ու գնալի եղան : Այսօր ծովուց ու լիճերու զիրայ առելի քան բիւր մը շոգեննաւագ կ'երթէնեկին , որոնց բարորա կան ընդունակութիւնն հինգ միլիոն տակառաչափը կ'անցնի . այս անիթիւ

նաւատորմին գրեթէ կէսն Անդղիացւոց
է , քառորդն Ամերիկացւոց : Այս եր-
կու հսկայից ետևէն կու գան շղգենա-
ւոց բազմութեամբ՝ իտալացիք, Շու-
ետք, Գաղղիացիք, Գերմանացիք, Սպա-
նիացիք, Նորուեկիացիք, Ռուսք . իսկ
ընդունակութեամբ՝ տակառաշափուց՝
կու գան Գաղղիացիք, Գերմանացիք,
Սպանիացիք, Ռուսք և Հոլանտացիք :

Շողեոյն գործը լրացաւ ելեկտրակա-
նութեամբ : Այսօր կը պատէ զերկրա-
գունսու երկու միլիոն քիլոմէտրէն աւելի
հեռագրական թեւլ . որուն քրայ կ'եր-
թեւեկն տարին ութսունևմէկ միլիոն
ու աւելի հեռագրայուրք . այս և միան-
գամայն տարեկան 3600 միլիոն նամակք
կրնան գաղցափար մը տալ Հիմակուան
առից և արոց զարգացմանը, համեմա-
տութեամբ այն ժամանակաց՝ երբ նա-
մակները թշգթատարով կ'երթային ու
կու գային :

բայց աւելի քան զողին, աւելիքան
զելէկտրականութիւնը՝ վաճառակա-
նութեան օգտեց փոխանակութեանց
ազատութիւնը, որ վերջին քաննէինդ
տարիներուն մէջ հրատարակուեցաւ:
Բաղդատելով ասկէ քաննէինդ տարի
առաջուտն և այժմեսն վաճառակա-
նութեան թուանշանքը՝ մարդ կ'ապչի
կը մնայ: Վաճառականութեան ծաւա-
լիչ ուժը տապալեց ամէն արուեստա-
կեալ թւամբեր. ազգաց մէկմէկու վրայ
ունեցած բուռն և ատեցող նախանձը
փոխուեցաւ մրցանաց: Շոզին այնպէս
ըրաւ որ ժամանվ ու վայրիկեանով կը
չափուի ինչ որ առաջները ամիսով
ու օրով կը չափուէր առից և ար-
բոց ազատութիւնը յաղթութիւն ար-
ւաւ. մոտացի աշխատութեան, և հարիւ-
րաւոր միլիոնները փոխեց հազարաւոր
միլիոններու: Ամելիկան մեծապէ ձե-
ռնութու եղաւ այս քանին՝ գաղթակա-
նութեանց զրաւոր հսանկէ մը օգ-
տաելով. յեայց, ափիոնի պատերազ-
մէն վերջը, բացուեցան Զինաց նաւա-
հանգիստները, նախ Անգղիոյ առջն և
ետքն ամեն ազգաց առջն: Նոյնպէս
Աւստրալիոյ վաճառականութիւնն ալ-

հետզհետէ ընդարձակութիւն առաւ : Նոյն խսկ վաճառականութիւնն ռամշ կապետական եղաւ . սովորական և հասարակաց օգտաւէտ առարկայք հիմն կազմեցին փոխանակութեանց . նոր վաճառք աւելցան առաջնոր վրայ , որոնք արդէն կը սնուցանէին վաճառաւ կանական մեծատարած հոսանքը , բաւական է յիշել ցորենեղէնները , կուշանոյ պարարտութիւնն՝ որ թուչնոց ծիրտ է , սառոյցն , և այս :

Երագ և յաճախեալ առընչութիւնք բռնադատաեցին մոտածել մեծագոյն պարզութիւն . աստիճանական միակերպութիւն դրամնց , կը որոց , չափուց , դնահատութեանց (tarif) , և գինաւոր գրգիռ եղան գաղափարաց անդադար փոխանակութեան , ազգածողովոց (conference) , գաշնադրութեանց , որ այնչափ օգնեցին մօտեցրնելու ազգերն իրարու , արուեստակեալ պատուարները բառնալու , որոնք խափանարար արգելք էին վաճառականութեան զարդացմանը :

Մեծն բրիտանիա 1848 թուին կ'արտահանէր 1822 միլիոն ֆուանդի վաճառք , 1853 թուին՝ աւելի քսն երկու հազար միլիոնի , 1857 թուին՝ աւելի քան երեք հազար միլիոնի . և 1848 թուին կը ներքսաբերէր երեք հազար միլիոն ֆուանդի վաճառք , 1853 թուին՝ երեք ու կէս հազար միլիոնի , 1857 թուին՝ 4694 միլիոնի : իսկ 1873 թուին՝ արտահանեց վեց ու կէս հազար միլիոն ֆուանդի վաճառք , և ներքսաբերեց ինն ու կէս հազար միլիոն ֆուանդի վաճառք : Գաղղրա 1834 թուին կը ներքսաբերէր 764 միլիոն ֆուանդի վաճառք և կ'արտահանէր 834 միլիոն ֆուանդի վաճառք . 1855 թուին կը ներքսաբերէր 1952 միլիոն ֆուանդի և կ'արտահանէր 2027 միլիոն ֆուանդի վաճառք . 1875 թուին՝ ներքսաբերեց 3672 միլիոն ֆուանդի և արտահանեց 4022 միլիոն ֆուանդի վաճառք : Այս թուանշանները բաւական ըլլան ցըցունելու անսահման անումն առից և արոց : Որուն մեծապէս ձեռընտու եղան ար-

գեաց հրաշակաւոյց շինուածները , Ալեքսի պարանոցին բացումը , Մոն-Ալենին ծակուիլը , Խալազականին և Անտեայց երկաթուղիմը , որոնք ածեցունելով յանդգնութիւն և յաջողուածոց ակնկալութիւն , կը յորդորեն մը խելու սկսուած կամ սկսուելով անոնց հաւասար կամ ալ աւելի մեծ ձեռնարկութեանց : Բանամայի Վոսփորը , Ս. Կոդդարտոսի ծակուիլը , Հնդկաստան ու Չին երթալու երկաթուղիմը , կամ կը հաւատարմացունեն մեծագունից կարելիութիւնը , ինչպէս Մանիգայի ծովուն տակ դրևնելի բանալը , Սահարայի անապատները ծովացընելը , և կամ՝ ովկ գիտէ , գուցէ փոխանակել ծանրակշու շոգեկառաց ու գանդաղաքայլ շոգենաւուց՝ օգապար նաւեր , որով վազել ի թես հողմոց :

Երբ ձենովա 'ի մահ վիրաւորեալ բորդուգէշներուն նոր ճամբայ գտնելով՝ մօտ էր մեռնելու , իրքաղաքացիներէն մէկը , Զէնդուրիոնի անունով , Մուկովոյ Մ'եծ Դիքսին առաջարկեց երթալ Արևելից ծայրը՝ Վոլկան և Կազբիական ծովին ու Սրէկիր բանելով . բայց Ռուսիա նոյն ժամանակները կը մօտ ծէր աւելի եւրոպացի ըլլալ և ոչ թէ նորէն մխուիլ Ասիսյբարբարոսութեանց մէջ , Վերջէն ուրիշ տէրութիւնն մը մեծապէս փոյթ ունեցաւ գտնելու կարծագոյն ճամբայ մը Հնդկաստան երթալու . և բնական էր : Դեռ հազիւ երեսուն տարի կայ , որ Լոնտրա լուր առնելու համար կալկաթայէն՝ ամիսներ պէտք էր սպասել : Անցեալ դարուն վերջերը անդգիացի մարգիկն Ուէլըլլի (Wellesley) մօտածեր էր Հնդկաստանի թրզ-թակցութիւնը Մ'իջագետքէն անցունել անոր համար հաստատեր էր երկամ մնայ կանոնաւոր թղթատարութիւն՝ նաւով Պոմպայէն մինչև Պատրիա՝ Պարսկային ծոցին վրայ , անկէ ալ ուղտերով մինչև Հալէպ , ետքն ալ բարարներով մինչև կոստանդնուպօլիս :

Վերջն 1829 թուին , ուրիշ անդիքայի մը , Զէնդի անունով (քար. Cesnay) , կտրեց անցաւ եղիպտոսն ու Արա-

բիտան, իջաւ Եփրատը, և հասաւ Անդո-
ղիս՝ Պարսկաստանի և Թուրքիոյ վրա-
յէն։ Նոյն Զէղնի 1857 թուրին, խնդրեց
շնորհումն երկաթուղու մը, Որոնդէփ
քերնէն։ Միջերկրականին վրայ՝ մինչեւ
Պարսկային ժողը։ Շչինչ նուազ յան-
դուգն և անխոնջ էր Զէղնի՝ նման լէ-
սէրսի, բայց բաղդը չայնողեցաւ, և
երրած հրատարակութիւննի պաշտ,
պանութիւն այն առաջարկութեանց՝
քիչ ժամանակէն իրեն նախանձորդներ
յարուցին։

Երկու կարգ իրողութեանց պատրաս-
տեցին միտքերը նպաստաւոր կանգնե-
լու երկաթուղու այսպիսի գծից։ Մէջմը
եւրոպայի թուրքիոյ երկաթուղեաց լո-
րումը, որով քիչ ժամանակէն կարելի
պիտի ըլլայ թռչւելով համնիլ մինչեւ կոս-
տանդնուպօլիս, մէջմ' ալ խաղաղակա-
նին երկաթուղեացն լիննալը և Արճեն-
դինեան պամպայից ու բներուի Ան-
տեայց երկաթուղիները։

Առաջնոյն կը մնայ կապուիլ Աւստրիոյ
հետ, որ արդէն որոշուած է և կարծ
ժամանակի դործ։ Հիմակուրնէ Գեր-
մանիա հաշիւ կ'ընէ որ միայն ճանա-
պարհորդաց անցուցարձէն նոր շահ
պիտի ունենայ 5,620000 ֆուանդ։ և
Աւստրիա ալ նոյնչափ շահ ունենալ կը
համարի։ Իրաւ կարելի է թէ չափա-
զանց ըլլան այս հաշիները, սակայն
կը ցուցընեն որ ասկէ մէկ երկու տա-
րիէն կոստանդնուպօլիս պիտի ըլլայ
եւրոպական երկաթուղեաց անշարժ
դրուխ, որ դէպ ՚ի արենելք դարձած
իր թէ իրեն կը հրաւիրէ ասիական
երկաթուղիները։

Այն զարմանալիքն որ Ամերիկացիք
կատարեցին իրենց վիթխարի երկաթ-
ուղեան, որ Նոր-Շոռքէն հանգիստ
ճանապարհորդութեամբ ուժ օրուան
մէջ կը տանի Սան-Ֆրանչիսկոյ, գործաւ-
դրելի ըրին աւելի նորավանչ հրաշ-
լիքն արնենդինեան և անտեան երկա-
թուղեաց, որ առաջ յանդինութիւն կը
սեպուէր մտածելն անդամ։ Անտեայք
և Ազգաւաժուաւ ըստած լիրինք գնային
եղան, անծայր աւշաները և պամ-

պաները կարուեցան անցուեցան։ շի-
կամորթերուն ու սևամորթերուն մէջ
մտնելին ետքն, ինչու կարելի պիտի
ըլլայ անցնել հնդկային կովկասէն,
համբայ կտրել սրէփիներուն մէջ և հաս-
նիլ թիւրքմէններուն ու Աֆղաններուն։

Տասն կամ տասուերկու առաջար-
կութիւնը կան ասիական երկաթու-
ղեաց։ կարելի է բաժնել այս առաջար-
կութիւններն երկու խումբ։ մէկը կ'ու-
զէ անցնիլ Փոքր Ասիայէն և Եփրատայ
հովտէն համնիլ Պարսկային ժողը։ միւսը
կ'ուզէ կտրել թուրքաստանը, անցնիլ
Հինտիքուշ լիռներէն և իջնել Փէշաւէր։
Առաջին խմբին նպաստաւոր է Անդղիա,
երկրորդին Ռուսիա։ Եւ յայտնի կը
տեսնուի համատարած աշխարհացուցի
մը վրայ նայելով։ առաջին խումբը ճամ-
բայ կ'ըլլէ Լուստրայէն ու անցնելով վեն-
նա և Դանուբի հովետը կը համնի հոս-
տանդնուպօլիս և կ'երթայ Հնդկաստան,
ամենսին ոտք չկոխելով Ռուսիոյ հողը։
իսկ երկրորդ խումբը կը կտրէ կ'անցնի
Ռուսիան անոր մեծագոյն լայնութեա-
նը վրայէն, և Ասիա համնելով միշտ կը
ճանապարհորդէ Ռուսիոյ հպատակ
կամ անոր ազգեցութեան տակ եղող
երկիրներուն մէջէն։

Վերոյիշեալ Զէղնին առաջին ճամբան
ընտրել էր, իրեն հետեւեցան, ՚ի մէջ այ-
լոց, Ռաուլինսըն և Լէյարտ։ Ժամանակ
եղաւ, յամին 1855, որ կարծուեցաւ
թէ այս երկաթուղեացն շինութեան մի-
լիոնները գտնուեր էին և անկըյ-գաղ-
ղիական ընկերութիւն մը կազմուեր
էր երկարաձելու զայն ինչուան Պարս-
կային ծոցը։

Ի սկզբան խնդիրն էր հետեւել հի-
ներուն ճամբուն։ այսինքն երկարաձը-
գելն հնդկային նաւարկութիւնն ինչուան
Պարսկային ժողը, Եփրատէն դէպ ՚ի
վեր ելլելով գալ Պաղտատ, և անկէ եր-
կաթուղեաւ չալէպի վրայէն համնիլ
Մինչերկրականին արևելագոյն ծոցը։ Ա-
սով հարկ կ'ըլլար Պաղտատ փոխա-
դրուէլ նաւէն ցամաք, ետքը Մինչեր-
կրականին վրայ դարձեալ նաւ փոխա-
դրուէլ, վերջէն ուղղել զլուխն արևմը-.

տեան Եւրոպիոյ մօտագոյն գծերուն .
դանդաղ և բազմածախ գործողու-
թիւնք, որնց հիմա ալ չմոտածուիր,
քանի որ Սիւէզլ բացուեցաւ:

Միջերկրականին վրայ նաւ փոխա-
դրուիլը զանց առնելու համար առա-
ջարկուեցաւ երկարաձգելերկաթուղին
Հալէպէն դէպ 'ի Փոքր Ասիա, և անց-
նելով Գոնեայէն հասնիլ մինչև Խւսկիւ-
տար, դէմ յանդիման կոստանդնուպօլ-
սի: Բայց այս գիծն, 2450 քիլոմէտր,
հարկադրուած է անցնիլ Փոքր Ասիոյ
բարձրատափերէն և լերանց շղթանե-
րէն, որնք երեկորդեան պարիսպներ
են երեր և աւելի հազար մէտր բարձր:

Ուրիշ գծեր ալ Տիգրիսէն դէպ 'ի
վեր կ'ելլէին ու աւելի երկայն շրջանով
կը հասնէին Սև ծով կամ Խւսկիւտար.
բայց անոնք ալ պէտք էին յաղթել
նոյնպիսի դժուարութեանց: Այս հե-
տոց վրայ ձգելով Հնդկա-Եւրոպա-
կան մեծամեծ գծերը, պէտք էին ա-
մենքն ալ երկու տեղ ընդհատիլ, մէյմը
ընդ մէջ Պասրայի ու Պոմպայի, մէյմ' ալ
վոսփորի վրայ: Հարկ էր ուրիշ կողմն
դառնալ ու շարունակ զիծ մը փնտուել.
Ուստի մտածուեցաւ կամուրջ մը ձգել
վոսփորի վրայ: Հիմա գուցէ մտածուի
գետնափոր ճամբայ մը բանալ վոսփո-
րի տակը, և երկայնել երկաթուղի մը
դէպ 'ի Պարսկաստան ու Աֆղանիստան:

Այն երկու գծերէն առաջինը իւս-
կիւտարէն ճամբայ կ'ելլէր դէպ 'ի Ա-
մասիա, էրզիուում, Դավրէժ, Դէհրան,
Շէհրէզուր, Հերադ, Գանտահար, և
կը միանար հնդկային երկաթուղեաց
հետ 'ի Զիքսաբուր: Իւսկիւտարէն մինչև
Դէհրան 2283 քիլոմէտր է, որ զբեթէ
կէս ճամբուն վրայ կ'ընկնայ: Գլխաւոր
դժուարութիւնքն 'ի Փոքր Ասիա ընդ ա-
ռաջ կ'ելլեն, մասնաւորապէս էրզիուու-
մէն դէպ 'ի Դավրէժ, էրասխայ և Եփրա-
տայ Ջրաբաժնից երկայնութեամբ և
Ատրպէճանի լեռնաւոր բարձրատափին
վրայ: Բայց այս դժուարութիւնքն այն-
պիսի չեն որոնց առաջն գիտութիւնը ետ
քաշուի:

Երկրորդ գիծն, որուն պաշտպան է

Խառլինստան, կ'ելլէ Խւսկիւտարէն և
անցնելով Փոքր Ասիան կը հասնի
Տիգրապէքիր, ետքէն Մուսուլ, ուր կը
թողու նախընթաց գծերը ու կ'ուղղէ
ընթացքը դէպ 'ի արևելքը մինչև Դա-
վրէժ կրմանշահին ու Համատանի վրա.
յէն, քսան քիլոմէտր և քանի մը միլիոն
նուազ ծախուկ քան զառաջին գիծը:
Իսկ երկրորդ խմբին առաջարկած
գծերը քիչ գժուարութիւն ունին, և
բոլորվին ցամսփի վրայ են, և ասոնց
մէջ առաջին տեղին ունի Լէսէրսին ա-
ռաջարկածը:

Երրր կոստանդնուպօլսէն դէպ 'ի Ա-
դրիանուպօլիս զնացող Երկաթուղին
լընցաւ բացման հանդիսին Լէսէրս
ալ հրաւիրուեցաւ, ուր էր նաև Գոդ-
գար (Cottard) անունով գաղղիացին,
որ իրեն երկաթուղու առաջարկու-
թիւն մը բացատրեց, Հնդկաստանէն
մինչև յեւրոպա: Այն առթիւ Լէսէրս
խօսեցաւ իկնադիէֆի, բարիզու աշ-
խարհագրական ընկերութեան, Լոն-
տորյի գրամատեարց, Ռուսիոյ կառա-
վարութեան, և ամէն տեղ քաջալերու-
թիւն գտաւ: Այն գծին ծայրը կը սկսէր
Օրէնսպուրկէն, որ է վերջին կէտ այն
երկաթուղեաց որոնք առանց ընդհա-
տութեան կու գան մինչև 'ի սահմանա-
գլուխն Երոպիոյ, անկէ կ'անցնէր Սը-
մբրդանտ, կ'իշնէր զուգահեռաբար առ
630 արևելեան երկայնութեան մինչև
Ռեսոս, և կ'անցնէր անոր վրայէն Բալ-
խի մօտ: Ետքն ելլելով այս գետոյն ուղ-
ղութիւնն 'ի վեր և անոր օժանդակ
Քունաւուզի հովտէն անցնելով կը գտնէր
Հինտիկուշի գիւրագոյն լինանդրը
Գապուլգետասոյն վրայ հասնելու համար,
և անկէ ալ Փէշաւէր, որ Անկոյ-Հընդ-
կային երկաթուղեաց գլուխն է:

Ուրիշներն առաջարկեցին երկու այլ-
և այլ ճամբաներ ընդ մէջ կասպիակա-
նին և Արալի: Ուրիշ մըն ալ, որ նախ
ընթացից առաջարկածն համառօտեց
ու սրբազրեց, Ռոսդովէն կ'ելլէր և կ'եր-
թար դէպ 'ի էրաթերինովիրատ, և կը
հասնէր կասպիականին արևելեան ծով-
ափունքը. կը շարունակէր ճամբան այս

ծովափանց վրայէն, անցնելով ընդ թեղողիչ, Պամ, Ռէշտ և կ'երթար կը խառնուէր Դէհանն Շառուինսոնի գծին հետ : Այս գիծը կ'ընթանայ ասիական հողուն վրայ 3744 քիլոմետր, որուն 9.28 քիլոմէտրը Ռուսիոյ հողուն վրայ է :

Մէջմը որ այս երկաթուղիքը գործադրուէն, Եւրոպիոյ վաճառականութիւնը մեծաւ մասամբ իրենց պիտի քաշեն . Սիւէղ, Մոն-Սընի, Ս. Կողդարտոս, Երկրորդական գոնսեր պիտի ըլլան . անկէ ետքն ազգաց հեղեղն անոնցմէ ալ պիտի չանցնի :

Սակայն ստոյգն ըսելով այս առաջարկութիւնները շատ գժուարութիւններ ալ ունին և երկար ժամանակի կարօտ են, վասն զի ընդ առաջ կ'ելլեն այնպիսի անցք լերանց, որ շատ գժուարագնալի են նյին իսկ կարաւանաց : Չեն բաղդատուիր Ամերիկոյ Ապառաժուտ լերանց դիւրին ու տափարակ անցիցն հետ, և ոչ իսկ Ալպեայց լեռնանցիցն հետ, որոնց վրայէն յառաջ քան երկաթուղիքն արդէն քաղաքականութիւնը կը ճանապարհորդէր :

Ուստի մահմետականքն որ այն լերանց մէկ կողմը կը բնակին, և Աֆղանակը որ միւս կողմը կ'ասպատակեն, շատ աւելի երկիւղալի են քան Ամերիկոյ դաշտաց սևամորթերը, որոնք ըստ պիտակամորթերուն տեսութենէն կը փախչէին : Պէտք է ճնշել կամ քաղաքականացունելամբողջ ժողովուրդներ :

Մինչև հիմա և ոչ իսկ կարելի եղած է լրտեսելու այն երկիրները, բայց եթէ գաղտագողի ինչպէս կրնան հօն գաղթել բազմութիւն ճարտարապետաց, գործաւորաց, և տանել լերան պէս նիւթ շինութեան :

Բաւական է յիշել թէ ինչ գժուարութիւն քաշեցին յանձնառու ընկերութիւնք թուրքիոյ համարու երկաթուղիները շինելու ժամանակ . օրինակի համար, Ադրիանուպօլսէն մինչև Կոստանդնուպօլիս . և որչափ նեղութիւն կը կրեն զանոնք պահպանելու համար : Նոյն իսկ շինողները կը վկայեն թէ այս երկաթուղին նեպընթացութեն չի ծառայեր . վասն զի շէնքը շատ ամուր չէ, յաճախ կոր գծեր ունի, և քիչ անգամ կարճագոյն գծերն ընտրեր են, գժուարութիւն և ծախք խնայելու համար : Ո՞վ որ կարդայ այն տեղեկադիրն որ Եւրոպական Յանձնաժողովը տուեր է Ադրիանուպօլսէն մինչև Կոստանդնուպօլիս շինուած երկաթուղոյն վրայ, և մտածէ թէ գեռ Եւրոպայի մէջ ենք, չորս կողմը կէս քաղաքականացեալ ժողովուրդներ, համեմատութեամբ աւելի դիւրին հողու վրայ, մեծամեծ կնքըններէն քիչ հեռու, դիւրաւ կրնայ ըմբռնել որ Լէսէբսի առաջարկութիւնքն այնպիսի չեն որ հարաւային Եւրոպիոյ մօտալուտ վտանգ ըսպանան :

